

թեան: Այս ծանր և աննուաճ գործին սկսելէ առաջ՝ աւելորդ չըլլար թերեւս ըսել թէ արեւակարգ անձնաւորութիւն մըն է Նարեկին հեղինակը: Կարելի չէ անոր մտտեանյ ազդարական կերպերով: Իր մեղքերուն առջև, որոնց ցուցադրումը տրտում հաճոյք կ'առնէ իրեն, պահ մը կը տարուինք խորհելու կերքերու փոթորիկէն ձեռնուած դասական տրպարին, բայց իրականութիւնը տարբեր է բողբոջին: Բարոյական անձնաւորութիւն մը հետեաբար, թէ գրական տրպար մըն է Նարեկացին: Անշուշտ դժուար է ըսել թէ մեղքը երգողները անմեղեհօր են թէ մեղաւորներ առհասարակ, բայց կարելի է հանդիպել կեանքի ճամբաներով Նարեկացիի հոգիին: Ոչ մէկ վիճակ կը բաւէ սեւեռելու համար այս ամէնի աղօթողին ընդհանուր դիմագծութիւնը: Բանաստեղծը ամբողջովին լուծուած է մեղաւորի դիմակին տակ: Դիրքին է անշուշտ այդ թափանցիկ քօղին տակէն հետսելի մտաւոր յուզումներու, սարսուռներու, բայց զժուար է անոնց տակ շօշափել անմիջական, քան փոխարինելի իրականութիւնը, որ մեղքին ինչպէս հաճոյքին վրայ կ'իյնայ ու զանոնք կը բեւեռէ: Ամբողջ մարդկութիւնը փոխարինելու այս կեցուածքը մեծցուցած է Նարեկի տարողութիւնը, բայց որոշ չափով այլալայւած անոր հոգեբանական խորութիւնն ու ճշտութիւնը:

Յետոյ պէտք է մոռնալ որ գիրքը գրուած է վանականներու խնդրանքով, և ասիկա աւելի պատճառ մը որ Նարեկացիին շեմեռանդ մտաւորութիւններու գրգիռ մը և թափ մը վերտանձնած ըլլալ, իր ատածումներն ու յուզումները առարկայական ընելու հասկնալի ճիգով: Սակայն միւս կողմէն Նարեկացիի հոգին լեցուն է անհատնում և աննուազելի վիշտով: Այդ վիշտը անատճեղի է, վասնզի արտաքին պարագաներէն չէ պատճառուած, այլ ճիշտ իր ներքին գիտակցութեան: Նարեկացիի տրպարը Քըրիստոս է, և անոր չկարենալ նմանելու, հասնելու մտածումը զինք կ'ընէ տրտում: Նիցչէի գերմարդը հեղինակը հանց իր հոգեկան հաւատարակչութենէն և գարձուց լուսկեաց: Միջին դարու մարդուն գերմարդը Քրիստոս է, և Նարեկացին այդ գերմարդուն է որ կը ձգտի: Նարեկը արտայայտութիւնն է այդ ողբերգական բայց մարդկային ճիգին:

(4)

ԵՂՈՇԷ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՀՈՒՐԳԸ

(Ղուկ. Ը. 48-57)

Մահուան հանդէպ մեր վերաբերմունքը կախում ունի կեանքի մասին մեր կազմած ըմբռնումէն:

Անոնց համար, որոնք կեանքը կը նկատեն ո՛չ վիշտ և ո՛չ հաճոյք. այլ լուրջ պարտականութիւն մը, զոր կոչուած ենք պատուով կատարել, գեղեցիկ օրուան մը երեկոն է միայն մահը, որ, այս պատճառաւ, ոչինչ ունի իր մէջ ահաւոր, խաղաղութիւնն ըլլալով ինքնին:

Ի զուր չէ որ ըսուած է թէ «մահուան շնորհիւ է որ բարոյականը մտած է կեանքին մէջ»։ Ինչպէս ռազմիկը ա՛նքան աւելի քաջութեամբ կը վազէ դէպի կռուոյ գաշտը, որքան աւելի խոր և անկեղծ է զինքը հոն մղող արգար դատի մը նկատմամբ իր համոզումը: Նոյնպէս մարդիկ աւրիութեամբ կը զիմազղուան կեանքի յեղաշրջութիւններուն, երբ առողջ ու պայծառ է իրենց մէջ ձգտումը դէպի ազնիւ վախճան մը, որ խաղաղութիւնն է հոգիին:

Ու մահը, երբ խաղաղութիւնն է հոգեւունք, կեանքն իսկ է արգէն: ճշմարիտ կեանքը, մարդկային գիտակցութեան՝ տիեզերական ներդաշնակութեան հետ ընդմիշտ հաղորդակցութիւնը, որ, ատոր համար նոյն իսկ, պէտք է ընա խօսովէ մեր սիրտը:

Որպէսզի սակայն հնարաւոր ըլլալ մահուան հանդէպ այդ անվեհեր կեցուածքը, անհրաժեշտ է հաւատքին լոյսը. հարկ է կարենալ հաւատալ Աստուծոյ և անմահութեան, կարող ըլլալու համար ըմբռնել կեանքն ու մահը միանգամայն:

Երբ այդ լոյսով պայծառացած է հոգին, գերեմամբ անդունդ մը չէ այլևս, այլ դէպի լուսաւոր յարիտենականութիւնը բացուած անցք մը: զագաղը ա՛լ կորստեան մնացորդ մը չէ միայն որ կը կրէ, այլ անցաւորին մէջէն անանցականը յայտնաբերող պատկեր մը: Ու իր զաւկին անշնչացած մարմինին վրայ հակած վշտահար հայրը, իր արցունքներուն ծիածանին մէջէն պիտի տեսնէ նոր արշալոյս մը, ու սրտին խորքէն պիտի լսէ ձայն մը: «Մեռած չէ ան»:

Ամէն հողաբոյս, որ սուգի մը տխրութիւնը կը տարածէ իր շուրջը, բեմ մըն է, ուսկից մահը կեանքին դասը կուտայ մարդկութեան:

«ԱՄԵՏԱՐԱՆ ԶՄԲԻՆ»